



ԲԱԶՄԱՎԵՊ

ՈՅՆ. 1868 — ԳՍԱՆԵՐՈՐԴ ՎԵՅԵՐՈՐԴ ՏԱՐԻ . — ԴԵԿՏԵՄԲԵՐ

ՍԱՐԴ-Բ

(Տես երես 303)

ԳԻՐՔ ԵՐՐՈՐԴ

ԱՐՈՒԵՍՏԱՌՈՐԸ ԵՒ ՑԱՆ ՇԻՆՈՒԹԻՒՆԸ

ՃԳ

Բայց դու մուսայդ Սիմոնիկի, հոս ինձի խմբունք հասիր . այս տիրութեան ժամենուա՝ լոեցուր քու զուարթ երգերուդ ձայները, և փոխանակ հնչեցուր այն աղիողորմ սպոյ հառաջանքները՝ որ թշուառ դէպքիս կը վայելէ : Արդեօք շարութեան վերցնեմ գանգատ, եթէ անիմաստ կատակասիրութեան :

Այս մտածութեանց բոլորովին միտքս վերացած, չէի տեսներ ինչ կը հանդիպէր չորս զիս : Երբ յանկարծ օդուն մէջ սև մարմին մը տեսայ՝ որ լոռութեամբ և զգուշութեամբ՝ սարդի ոստայնին կը մերձենար :

Անակնկալ երևոյթը սիրտս թունդ հանեց . ձեռքս դէպ այն մարմինը վերցնել ու ետե դառնալ նայիլս՝ մէկ ըրի :

Բայց ինչ եղաւ ափշութեանս զարմաները, երբ Սիմոնիկ քերթողը տեսայ, որ ձեռքը երկայն կոթով աւել մը՝ ոստայնը վար առնելու կը փութար :

— Խնայէ, ըսի, անմեղին . կ'ուղեմ որ տեղը մնայ :

Բայց բանը բանէ անցեր էր :

— Ասկէ եաքը, վստահ եղիր, պատասխանեց քերթողը, որ եղած տեղը հանդարտ կը մնայ :

Եկուր հիմայ դիտենք մէկտեղ և մօտանց այդ ցանցին գծերուն կանոնաւորութիւնը : Ցուցուր ինձի տեսնեմ, ուր է այն բնական կանոնաւորութիւնը որ քերթողական սրուեստին ամեն կանոնաց կը յաղթէ : Այս ըսելով կը ծիծաղէր բարձրածայն, մինչդեռ ես

դառնացեալ՝ աչքերս պատուհանիս
անկիւնը կը վերցնէի: Աւաղ. ալ սար-
դի սատայնին նշանն իսկ չէր մնացեր.
միայն մէկ երկու թել, որ աւելին բըռ-
նութիւնը չէր կրցած վար առնել, թե-
թև մը կը ծփծը յին:

— Զարիք ըրիր, ըսի. անգութ և ա-
նիմաստ էր վրէժխնդրութիւնդ, ուր
իրաւոնք մը չունէիր:

Այս կտրուկ խօսքին քերթողը զգա-
լով որ անխորհրդաբար վայելցութեան
դէմ յանցաւոր եղեր էր, ձեռքը ինծի
երկնցուց :

— Զարիքը, եթէ կրնայ զուրցուիլ,
եղաւ, կանչեց. և դարման չկայ. բայց
խաղաղութիւննիս չաւրենք: Քիչ մը
զբօսանք վնտրուելու համար քեզի եկեր
էի. դիտմամբ կամ առանց ուղելու, չեմ
գիտեր, բնական զգացմունքս խռովե-
ցիր: Քերթողաբար վրէժխնդրութիւն
մը մտածեցի. բայց այսչափ դառնու-
թիւն մաքէս չէր անցած: Լմբնցնենք
խնդիրը իբր սիրելի բարեկամիք. միւս
կողմանէ չաժէր չնշին բանի մը համար
բարեկամութիւննիս աւրել. իմաս-
տութիւն է արդեօք սարդ մը վեր դը-
նել քան քերթողի մը բարեկամու-
թիւնը: Մ' ըլլար և զու անոնցմէ որ
վերագոյն կը սեպեն եսքիլոսի բոլոր
ողբերգութիւններէն՝ քաղդէացի հնա-
ւանդ արձանազրի մը մէկ տառը:
Մ' արհամարհեր քերթողական զգաց-

մունքը՝ անոր համար որ նոյն աշխու-
ժին մասնակից ըլլալու յորդոր չես ըզ-
գար: »

Տեսայ որ յանկարծական կրից յու-
զումը մէկզի գնելու ժամանակ էր.
քերթողը կը խոստովանէր իր անխոր-
հուրդ վրէժխնդրութիւնը, և իրը նե-
րումն կը խնդրէր: Զեռքը սեղմելով,

— Մ' ազուտ է, ըսի, ալ ասոր վրայ
վիճել. միթէ կրնանք եղած չարիքը
նորէն ետ դարձնել:

Իրաւ որ մեծ զբօսանքէ զիս զրկե-
ցիր. բայց տարակոյս չկայ որ քեր-
թողի մը բարեկամութիւնը աւելի
կ'աժէ:

— Ես ալ կը զգամ հիմայ ըրած վր-
նասիս ծանրութիւնը, և եթէ հնար էր
դարման մ' ընել, չէի դանգաղեր. բայց
կարելի չէ: Կը հասկրնամ, թէպէտ
շատ ուշ, ինչպէս անգութ է տկարին
վրայ անգթանալ: ԱՌ. եթէ ներէիր,
զուրցել կ'ուզէի սարդին գանգատը,
և իր գժբաղդութիւնը, առակաբար
խօսքով. այս առիթը միտքս անոր
կ'արթընցնէ:

— Ի՞նչ է արդեօք, կանչեցի հետա-
քրքրաբար. եթէ ծանր չէ կը փափա-
քէի լսել:

— Դիւրին բան. ուշ դիր, ահա Լա-
ֆոնդէն ինչպէս կ'առակաբանէ Սարդն
ու Ծիծառը:

Ո՞վ դու Արամազդ, որ ի քոյ ուղղոյդ,
Նորահնար գիւտիւ՝ ի նորոգ ծընունդ
Ածեր ըզՊալլաս, զիմ հին թըշնամի,
Լուր արդ բողոքոյս ի կեանսդ անգամ մի:
Պրոկնէ զիմ պատառս տանի կորզելով.
Շուրջ յածեալ, հատեալ վայերս եւ ըզծով,
Զիմ ճանճս ըմբըռնէ հուպ զրանս առ երի.
Այնք բաժին իմ են. եւ ցանցիս պատառ
Լի նորօք լինէր, թէ չէր հաւդ այդ ժանտ.
Զի ես պընդակազմ' նիւթով զայն յեռի:

Այսպէս յանգուդն ի բերան
Սարդն՝ սստայնանկ երբեմն՝ ունէր ըզբաղոք.
Որ լեալ զարդիս մանող ոք,

Ժըպրհէր կապել զամէն միջատ թեւական :
 Փիլոմելայ քոյրն ունելով որսոյն ուշ ,
 Առ սարդն հեստեալ՝ շորթէր ըղճանձ յայերաց ,
 Վասըն մանրիկ ծնընդոցն եւ իւր , վայելք դուժ .
 Զոր որկորուստ ձագունքն՝ ի կտուց մըշտաբաց ,
 Թերակատար ձայնիւ՝ թոթովախօս երամ խուն ,
 Թախանձէին յանյօդաւոր գեռ ի ճիչ :
 Ի սարդըն հէգ չըմնայր ինչ
 Բայց զլուխն եւ ոտք միայն , անդէպ դարմանիչ .
 Ածաւ ընդ քարշ ինքն համբուն .
 Ելիծառն անցեալ՝ տարաւ զոստայն եւ զայլ ախ ,
 Սարդն ըզծայրից առ ի կախ :

— Հիմայ կը տեսնես որ այդ առակը
 ճիշդ մեր գէպքին պատմութիւնն կըր-
 նայ զուրցուիլ . ծիծառը թոշըտելով՝
 իրր աւելի զօրաւոր՝ սարդ և սատայն
 վերուց մէկէն տարաւ : Ես ի՞նչ տար-
 բեր բան ըրի :

— Բարեկամ , պատասխանեցի . ա-
 ղէկ կը մտածես . իրաւունքը միշտ զօ-
 րաւորագունին կողմն է : »
 Ելաւ հեռացաւ . մնացի միայն :

ԺԴ

Բայց սարդը մնափէս չէր ելլեր . աչքս
 այն անկիւնը սեեռած՝ ուսկից անանկ
 անդթութեամբ անյայտ եղեր էր , ա-
 նանկ մը կ'երենար ինծի , ինչպէս թէ
 դեռ ևս հօն ըլլար և աշխուժութեամբ
 իր գործքին զբաղեր : Մատաց խարէու-
 թիւն . ալ բոլորովին անյայտ եղած էր :

Սակայն մտածութենէ մտածութիւն
 երթալով , յիշեցի որ ուրիշ անդամ
 մին ալ սարդի մը սատայնին շինու-
 թեանը ականատես եղած էի : Պարտէզ
 մը գանուելով , շաւզէ մը անցած ժա-
 մանակս՝ օգու մէջ կախուած սարդ մը
 տեսայ . մօտեցայ , տեսնեմ որ լարէ
 կամուրջ մը երկու ծառոյ մէջ տեղ
 ձգուած էր . ծառերուն մէկ մէկէ հե-
 ռաւորութիւնը երկու և կէս մեղք կար :
 Զարմացեր էի տեսնելով ինչպէս այն
 պղտի արարածը՝ առանց թե ունենա-
 լու , կրցեր էր ծառէ ծառ թոշիւ իր

կամրջին հիմունքը հաստատելու հա-
 մար : Եթէ վերէն վար ի՞նելով անցքը
 ոտքով ուղենար քալել , ճամբուն վրայ
 այնչափ խոտի և արգելքի կրնար հան-
 դիպիլ , որ թելը անոնց մէջ խառնուեր
 և արգիլեր : Ի՞նչ ճարտարութեամբ
 ուրեմն կրնար ծառէ ծառ , և բաւական
 հեռաւորութեամբ , կամուրջ ձգել , կը
 հարցնէի ինծի . մանաւանդ մոտածելով
 որ երբեմն ալ ջրի վրայ կը կախուի ,
 զետակի մը երկու եղերքը թելը հաս-
 տատելով : Կարելի է , կ'ըսէի , այսպիսի
 պարագայի մէջ առանց մակուկի ջուրը
 անցնիլ :

Լսեր և կարդացեր ենք շատ անգամ
 այն լարածիգ կամ երկաթեայ կամուրջ-
 ները՝ որ մարդկային ճարտարութիւնը
 երկուց ժայռից մէջտեղ անդնդի մը
 վրայ կանգներ է : Բայց այն կամուրջնե-
 րը ձգելու համար որչափ ժամանակ , որ-
 շափ մեքենական արուեստ , որչափ աշ-
 խատանք չէ կարօտացած մարդկային
 հնարիմաց մեծագործութեանը :

Ինդհակառակն այսպիսի գէպքերու
 մէջ սարդին բանեցուցած մեքենակա-
 նութիւնը պարզ է . այսպիսի զիտու-
 թիւն մը սարդը ծնանելով կը ժառան-
 գէ , մինչդեռ մարդ բազմամեայ փորձ-
 առութեամբ կը սորվի :

Ահա ինչպէս սարդը առանց ոտքը
 թթնելու ջրին վրայէն կը քալէ , կամ
 բարձրէն ծառէ ծառ կ'անցնի՝ աներ-
 կիւղ , առանց վար իյնալու :

Երբ հովիկ մը կը զգայ որ հեղիկ մը կը չնչէ, կ'աճապարէ քարի մը եղերքը, կամ ծառի մը ճիւղին ծայրը թեթև մը կը նստի: Ետեի թաթիկներովը՝ իր համբարանոց որովայնին ծայրը կը ճզմէ, ուսկից թել մը կը սկսի ելլել, կախուկլ, օդուն մէջ ծփալ: Հովին բռնութիւնը ալ աւելի կ'երկընցնէ զայն, մինչև կը հասցնէ այն հեռաւոր մարմինը՝ դէպ ուր որ սարդը կ'ուզէ հաստատել իր երթեեկութիւնը:

Այթուն և միշտ հսկող, երբեմն երբեմն թելը իրեն կը քաշէ թեթև մը՝ որ զգայ երբ մարմնոյն հասնելով փակչի: Հաստատուածին պէս՝ իրեն կը ձգէ, ու միւս ծայրը իր կեցած տեղը ձիգ մը կը փակցնէ: Այնուհետև հաստատուն կամուրջ մըն է իրեն այն լարը, ուսկից իրը ճարտար լարախաղաց մը պարելով՝ եղերքէ եղերք կ'երթեեկէ: Բայց միանգամայն աւելի զգուշութեան համար ուրիշ թելերով ալ կը պատէ ու կը պրկէ, որ կարող ըլլայ ոչ միայն իր հիմն ծառայել իր ձգելու որոգայթին, այլ և հովուն սաստիկութեանը դէմ դնէ:

Այսպէս լարը ապահովցնելէն ետքը, անոր ամրութիւնը հասկընալու համար՝ այլ և այլ կէտերէն ինքզինքը լարով մը վար կը ձգէ. և յետ իմանալուն որ կոտրելու վտանգ չկայ, կը սկսի իր որոգայթը լարելու: Եթէ տակը ցամաք է, լարին մէջտեղէն՝ վերէն վար թել մը կը ձգէ. կամ թէ տեղոյն ու մերձակայ մարմնոց համեմատ, թելերով՝ սրանկիւններ կամ բթանկիւններ կը գծէ, որոնց մէջ կարող ըլլայ բազմանկիւններ մը շինելու:

Բայց եթէ շինելու որոգայթին տակը ջուր է, և կ'ուզէ անմիջապէս մէջտեղը հիւսել իր սստայնը, լարին մէկ կողմը երկրորդ թել մը յարելով՝ ջրին միւս կողմը կ'անցնի, ու վար կախուելով՝ ինչ և իցէ մարմնոյ մը վրայ կը յարէ միւս ծայրը. որով կը ձեւանայ սրանկիւն մը: Հիմնական լարին վրայ ելլով դարձեալ, ուզած կէտէն թել մը կը ձգէ որով կը վերածէ եռանկիւն մը:

Այդ եռանկիւնը՝ շատ մը աղեղներ ձգելով՝ կ'ընէ բազմանկիւն. յետոյ մէջտեղէն ուղղահայեաց թել մը ձգելով՝ երկու կը բաժնէ, ինչպէս բոլորակի մը տրամադիծը: Այս կերպով կը ձեւանայ որոգայթին կմախքը, որուն վրայ պիտոր հաստատուի բոլոր միւս հիւսուածքը:

Տրամագծին կեղրոնը զանելով՝ դէպ 'ի բազմանկեան կողմերը շառաւիղներ կը սկսի ձգելու. միշտ նոր ձգած շառաւիղին վրայէն կեղրոնը զառնալով՝ որ ամրութիւնը փորձէ. և եթէ տկար մը գտնէ, կը փըրցնէ ու նորէն կը շինէ: Զարմանալի է այս շառաւիղներուն մէկմէկէ ունեցած կանոնաւոր հեռաւորութիւնը, որոնց չափը և ճշգութիւնը՝ սարդին բազուկներն են. բայց որովհետեւ իրենք միայն բաւական չեն որսը ըմբռնելու, ուրիշ պարուրաձե թելով մը բազմանկեան բոլոր շառաւիղները կը բաժնէ, այնպէս որ ուռկանի մը կերպարանք կ'առնու:

Այս բաժամունքը ընելու համար, բազմանկեան շրջապատէն կը սկսի, ու լորտ ոլորտ քաշելով՝ թաթիկներովը միջոցը կը չափէ. և ամեն անգամուն որ շառաւիղէ շառաւիղ կ'անցնի, թելը կը փակցնէ: Այս կերպ պարուրաձե ընթացքով, կ'երթայ կեղրոնը՝ գործողութիւնը կը լմընցնէ:

Հոն կը լմըննայ իր աշխատութիւնը. բայց իր պաշարն ալ եթէ բոլորովին չէ սպառած՝ զոնէ շատոնց նուազած է: Հարկ է հանգիստ առնու, ու քիչ մը կերակրով համբարանոցը նորոգէ:

Ոստայինին կեղրոնը զվախվայր կը կախուի ակնկալութեամբ սպառելու. «արդեօք որսիկս շատ պիտոր ուշանայ» կ'ըսէ. և սիրու անտարակոյս զող կ'ելլէ որ չըլլայ թէ գիշերային երկայնութիւնը անսուազ փորով անցնէ:

«Մի խռովիր, էակ համբերութեան, մի տարակուսիր. կայ քեզ ալ կերակրող մը: Արդէն զիտես որչափ փափաքելի են զբօսասէր մանկութեան՝ զըւարձութիւնկն: Այդ անզրազ մանուկ միջատը՝ որուն փնտըռուածը անհոգ վա-

յելքն է, բարձրանայ պիտի գետնէն, և թռիչը առնելով, յանզգաստ՝ սատայ նիդ մէջէն օդը պատուել պիտոր ուզէ: Բայց կախարդական ուժ մը զինքը արդելու պիտի սատայնին թելերուն վրայ. և դու աճապարելով՝ թաթերուդ մէջ առնուս պիտոր, որ շըլլայ թէ տագնապողական շարժմունքներովը որոգայթդ պատուելով, աշխատանքդ պարապի հանէ: Ահա կերակրիկդ: »

ԺԵ

Բայց իր խոհեմութիւնը քիչ մը աւելի է. զիտէ որ անզգուշութիւնը պատանեկութեան արգասիք է, և անվրէպ այսօր կամ վաղը, անհոգ, անփոյթ որսիկ մը որոգայթին մէջ պիտոր իյնայ. ՚ի վերայ այսր ամենայնի ասանկ վրիպելու ենթակայ ապահովութեան մը վրայ բոլորովին յոյսը հաստատել շուզէր:

Վասն զի գիտէ որ իր մարմնոյն այլանդակ երեսյթը հեռուանց իսկ անցաւորաց սիրտը սարսափով կրնայ լեցընել. կ'ըմբռնէ որ ներկայութիւնը՝ որոգայթին տեղը մատնելով՝ ամեն ճանապարհորդաց ճամբան փոխել պիտոր տայ:

Ի՞նչ ընէ որ իր ներկայութիւնը ծածկէ:

Եթէ տեսնես որոգայթ մը լարուած և տէրը հոն չգտնես, մ'ըսեր թէ յուսահատած տունը փոխեր, կամ անյայտ եղեր է: Փնտըռէ թելաձիգ կամրջին մէկ ծայրը. տերեսի մը տակ, քարի մը գոգին ներքեր, մետաքսահիւս բոժոժ մը կը գտնես: Եթէ ուշադրութեամբ նայիս՝ կը տեսնես որ սարդը մէջը պատսպարուած՝ լարին շարժմանցը ուշադրութիւն կ'ընէ, գիտած ցնցմունքը գգալուն պէս՝ որսին վրայ իյնայ փութով:

Այն բոժոժին մէջ վստահ է որ իր որսիկին զգուշութիւնը կը խարբէ. միանգամայն ինքն ալ ապահով է իր թշնամեաց ճանկերէն, հովը կամ անձերը

զինքը չնեղէր, և ոչ սաստիկ արելը զինքը կը տոչորէ:

Այս պարտիզաց մեծափոր սարդն է, որ երկրաշափական համեմատութիւններով՝ իբր ուսեալ, կանոնաւոր սատայն մը կը հիւսէ:

Կան ուրիշ տեսակ սարդեր՝ որոնց սատայնը խառն 'ի խուռն ուղղութեամբ թելերով, առանց մասնաւոր կարգի մը շինուած է: Այլք դարձեալ, որոնց սատայնը խիտ հիւսուածքով դորդի մը կը նմանի: Եւ այս հիւսուածոց տարբերութեամբ, ամրութեան նկատմամբ սատայն սատայնէ կը տարբերի:

Մեր կլիմայից սարդի սատայնքը, միայն միջատ արգիլելու յարմար են: Բայց եթէ ուղենանք հաւատք ընծայել, կան ճանապարհորդք որ օտար սարդի սատայնից համար կ'ըսեն որ մինչև պղտի թռչուն ալ արգիլելու կը զօրեն:

Մարդկային ճարտարութիւնը գեղեցիկ յուսոց շառաւելի մը ժամանակ, մոտածեր է այս սարդի սատայնը մարդկութեան օգտեցնել. փորձը գլխաւորաբար նպատակ առաւ սարդին բոժոժակերպ բնակարանը և անոր ձուոց քսակը. անոնց հիւսքը թելի վերածելով՝ հիւսեց կերպաս, ձեռնոց, գուրպայ:

Այս ամենայնի տեպը, երեսյթը, գոյնը՝ գեղեցիկ, սիրուն և ախորժելի աշաց: Ի՞նչ օգուտ:

Բարիզու գիտութեանց ճեմարանը, այս հիւսուածները հռչակաւորն Ուկոմիւրիքնութեանը տալով, իմացաւ որ եռացեալ ջրի մէջ կը լուծուին. սակայն և այս թերես նուազ շար: Ի՞նչ պէս կրնար մարդ իր անձնական շահը մոտածելով այնքան բազմաթիւ սարդից մնունզը հոգալ թեթև ծախքով: Եւ եթէ կարելի ալ ըլլար, անհատներ պէսք էր պահել. վասն զի ուր բազմութիւն սարդից, հոն արիւնահեղ պատերազմները անպակաս են. հզօրը զարկարը կը չնջէ, տկարը զհզօրը:

Հետաքրքրական փորձեր ըրին. բայց վրէպ յաջող հետևանքէ: Եւ ամենայն ինչ մոռացութեան մէջ ընկղմեցաւ:

ԺԶ

Հիւսելու կազմարանը.

Տեսանք սարդը, շօշափեցինք ոստայնը, զիտեցինք նրբատես թելը. բայց ուսկից բղխելուն՝ մանրագիտով միայն հայեցուածք մը տուինք: Լաւ է ուրեմն երկու խօսքով ալ զուրցենք այն գործարանը՝ որմէ կը կախուի սարդին կեանկըն ու մահը:

Այս մ'որ դիտես աշխատութեանը ժամանակ, կը տեսնես որ իւրաքանչիւր անգամուն որ պոչին ծայրը տեղ մը զրպցնէ և անկէ բաժնէ, թել մը կ'երկըննայ: Ուրեմն ըսել է որ անոր համբարանոցին ազրիւրը հօնտեղ վնարուելու է:

Այս ծայրը՝ մանրացուցով չորս կոծիծ կը տեսնուի, որոնք դիտակի մը յօդուածներուն նման կրնան ելլել և իջնալ: Այս կոծիծներն են սարդին թելհան գործարաններն, որ պտկունք՝ կը կոչուին. իրենց շենքն ուշադրութեամբ դիտելու է:

Թերես անանկ կարծուի որ այդ չորս պտկունքներէ միայն չորս հատիկ նըրբաթել կը բվիսի, որոնց միութենէն կը կազմուի սարդին սովորական թելը: Բնդհակառակին զօրաւոր մանրացուցով կը տեսնուի որ այս պտկանց իւրաքանչիւրը իր չորս կողմը հազարաւոր նուրբ ծակտիք ունի, որոնցմէ առ հասարակ կը հոսէ իր ամենանուրբ շառաւիզ թելահիւս նիւթը:

Ասկէ ուրեմն հետեցնենք որ սարդի մը իւրաքանչիւր թելը՝ չորս, և ըստ այլ և այլ սարդից՝ հինգ և վեց հազար ամենանուրբ թելերէ կը բավկանայ. որոնց բազմութիւնը՝ գեռ ևս նօսր, զեռ ևս նուրբ թել մը կը հիւսէ:

Այս թելհանին մետաքսեայ նիւթը մատակարարողը՝ որովայնին մէջ զըտնուով մասնաւոր ընդունարաններ են, թուով վեց մեծ և երկու փոքր. որոնք՝ մեծ սարդերու վրայ առանց մանրագիտի օժանդակութեան ալ կ'երենան, երբ

1. Գլ. Mamelons.

կանխաւ սարդը ջրի մէջ խաշուի, կամ թէ քանի մը ժամ զինուոյ ոզիքի մէջ թողուի, ու յետոյ փորը ճեղքուի:

Այս ընդունարանաց մէջ բովանդակուած մածուցիկ նիւթը, որպէսզի կարենայ իբր թել քաշուիլ, հարկ է որ իր մէջը պարունակած ջրային գոլորշեքը ցնդի: Եւ այս գործողութիւնը պըտկունքները լեցուելու ժամանակը կէս մը կը կատարուի. հետզետէ որ ճամբայ կ'ընէ, խոնաւութիւնը կը կորսընցընէ, կը ցամքի ու գործարանէ ելլելէն ետքը բոլորովին կը չորնայ:

Թերես դիւրաւ ու չուտով չորնալու կը ծառայեն պտկանց հազարաւոր ծակտիքը, որոնք թելը բաղկացնող շառաւիզները առանձին առանձին օգուն ցուցընելով՝ չուտով կը ցամքեցնեն:

Ցամքելով թէպէտ կը կորսնցնէ ըստ մասին իր կպչուն յատկութիւնը, 'ի վերայ այսր ամենայնի միշտ մասնաւոր աստիճանաւ մը կը պահէ զայն, ինչպէս ամենօրեայ փորձով կրնանք ստուգել:

Այս թելից նկատմամբ դիտելու բանը այս է, որ ամենուն բնութիւնը մի և նոյն չէ. տեսակաւ և ամրութեամբ կը ասրբերին: Մասնաւոր են անոնք որ որոգայթը հիւսելու կը ծառայեն և են չոր. տարբեր են նաև անոնք՝ որ կպցնելու կը ծառայեցնէ: Բնակարանին շինութեանը մասնաւոր թանձր և ամուլ թելեր կը գործածէ, և նմանապէս նոյներով ձուոց բոժոքը կը հիւսէ: Խոկ այն բրդեղէն խառնախուրը՝ որոնց վրայ ծնած ձագերը ժուռ կուգան, մասնաւոր տեսակ մը բամբակ է:

ԳԻՐՔ ԶՈՐՈՌՈԴ

ՏԵՍԿԱՆ ԿԵՍԱՔՅ

ԺԵ

Կեանքը գեղեցիկ երազ մըն է, ճշմարիտ է. բայց աւելի՝ հայելի մըն է, կ'ուզէի ըսել: Մէկ երեսովը ամեն բարեաց պատկերը քեզի կը ցուցընէ. խարէութեամբ ամեն երջանկութիւն կը

Խոստանայ : Կը մերձենաս, կը փնտըռես,
շաշափել կ'ուզես . ոչընչութիւն . ամե-
նայնինչ անյայտ եղած՝ միայն ինքզինքդ
կը գիտես : Սակայն անոր միւս երեսը,
խաբուած յոյսդ ստուգագոյն կը խօ-
սի . գառնութիւնը՝ սրտիդ կը ցուցընէ :

Ասոր խայթը իհսուտ է . միայն առանձ-
նութեան ու լսութեան մէջ է որ թեթե
հանդիսու ու խաղաղութիւն կը գտնես :

Առանձնութեան բնակարանիդ որ-
մերը կը խափանեն խռովիչ աղմուկը
որ մինչեւ քեզի չհասնի, ճշմարիտ է .
բայց մէկ խօսք մըն ալ կայ որ մեծ ճըշ-
մարտութիւն մը կը բովանդակէ . « դու
զքեզ քեզի հետ կը կրես » : Խմաստ
մըն է որ քեզի կը հասկընէ թէ որշափ
ալ ջանաս երջանիկ ըլլալու, անկարե-
լի է կատարելապէս հասնիլ, ցորչափ
սիրտ մ'ունխ որ այս կենաց շնչովը կը
բաբախէ . Որշափ ալ կարծես որ եր-
ջանկութիւնը գտեր ես, միշտ մէկ մաս-
նաւոր փափաք մը պիտի զգաս, որ վը-
կայէ պիտի այս ճշմարտութեանը :

Եւ սակայն միշտ մէկ յոյս մը կայ մեր
սրտին մէջ որ զմեզ այս երջանկութիւ-
նը փնտըռելու կը միէ : Գիտես որուն կը
նմանինք :

Կենացս մէջ մէկ մարդ մը ճանչցեր
եմ, որուն մի միայն փորձութիւնը՝ ան-
կարելի մըն է . մշտնջենաւոր շարժ-
մունքը գոնալ: Մի միայն երազածը
այս երջանկութիւնն է . քանի որ այս
ցնորքը մոռքին մէջ ծնաւ, բան մը չկայ
աշխարհքիս մէջ որուն վրայ սիրտը կա-
պէ : Թէպէտ ունի օրինակ իր առջին
այն բազումքը որ նոյնը երազեցին և շե-
րեւակայած փակարանի մէջ գտան, 'ի
վերայ այսր ամենայնի կը կարծէ որ կէտ
մը միայն մնացեր է այն երջանիկ վայր-
կեանին հասնելու, որ Ազքիմեղէսին
գտայն կանչէ : Եւ յիրաւի որ քանի մը
անգամ գտնելու բարեբազգութիւնն
ունեցած է . բայց աւազ, երազ է եղեր .
Նոյն պայմանին մէջ չէ այն ալ որ այս
աշխարհքիս վրայ կատարեալ երջան-
կութիւնը կ'երազէ :

ԺԼ

Մտածութիւններ են, որ միտքս կու-
գան սարդիս վրայ խօսիլ ուզելով :
Մտոյգ որ մեր իմացականութիւնը չենք
կրնար պահանջել ատանկ ողորմելի է-
ակէ մը . սակայն այս ալ սիրտ մ'ունի,
կը զգայ և կը զանազանէ այն որ բարիք
է, և տեսակ մը երջանկութիւն կը բերէ
իրեն, անկէ որ չարիք է և թշուառու-
թիւն կրնայ պատճառել իրեն :

Ի՞նչ կը փնտըռէ, ի՞նչ բանի կը փա-
փաքի :

Տարակոյս չկայ որ մեծ երջանկու-
թեան մը համար հառաչելու բաւական
մտածութիւն չունի . բայց գոնէ քիչ մը
հանգիստ, կտոր մը խաղաղութիւն .
մէկ քանի օր պիտոր ապրի . բայց գոնէ
առանց սրտի անհանգստութեան ան-
ցունէ . առանց կասկածի աչքը քնոյ
հանգստեան մը փակէ . շատ բան է ար-
դեզ խնդրածը :

Կը տեսնես զինքը, առանձնակեաց
է, մինաւոր, լոիկ . վասն զի առանձ-
նութեան ու միայնութեան մէջ է որ
այդ փոքր երջանկութիւնը կը գտնէ :
Մի արհամարհեր այդ խոհեմ էակը,
այլ զարմացիր անոր իմաստուն ընտ-
րութեանը վրայ . զիտէ որ այն լուու-
թեան խաղաղութենէ զուրս ուրիշ
բան չի մնար իրեն, բայց եթէ խռովու-
թիւն, պատերազմ, գառնութիւն, մահ :

Մտէպ աստանդական կը տեսնես
զինքը . բայց կերակրիկ հոգալու համար
կ'ընէ զայն, քան թէ զուարճութեան
մը ետենէ կը թափառի : Զայն գտածին
պէս, իսկոյն ծակամուտ կ'ըլլայ, որ շը-
լայ թէ զուժաբեր փորձանք մը իր ա-
րել խափանէ :

Ուրեմն սարդի մը տնական կենաց
բոլոր վայեկքը առանձնութիւն է : Քաղ-
ցրութիւն մը, որ 'ի մեզ մինչև որոշեալ
աստիճան մը կրնայ ըլլալ փափաքելի .
վասն զի բնութեամբ ենք ընկերասէրք,
ուր սարդը ազգովիմի է ազգատեաց :

ԺԹ

Եւ սակայն կը համի մէկ ժամանակ մին ալ որ իր առանձնութեան լրութենէն կը ձանձրանայ : Ներքին ըդգացում մը զինքը ընկերութեան քաղցրութիւնը փնտուելու կը մղէ . կը յորդորէ զինքը որ մսիթարութեան մը անուշութիւնը ճաշակէ տան մը , գերդաստանի մը , ընտանեաց , միով բանիւ որդւոց սիրոյն ու տէսութեանը :

Այս ձայնին՝ բոլոր իր վայրենութեան անձնատիրութիւնը կը մոռնայ :

Ի

Համբերող գիտողութեամբ կրնաս փոքր սարդի մը հանդիպիլ ամառուան վերջերը , որ խոժոռագէմ և ստուարամարմին սարդի մը կը մօտենայ : Քայլ մը կ'առնու , կը կենայ , կը դիտէ տարակուսեալ . « արդեօք յառաջեմ , կ'ըսէ մոքէն , արդեօք մօտենամ . բարեկամ պիտոր դտնեմ թէ թշնամի : »

Արուն է որ այսպէս երկիւղածութեամբ ու տարակուսանօք 'ի խնդիր կ'ելլէ :

Ստուարամարմին սարդուհին որ ուսայնէն կամ բոյնէն զինքը կը տեսնէ , կամացուկ մը կը շարժի , ծանրութեամբ մէկ երկու քայլ կ'առնու , կը մնայ , կը սպասէ . կարծես թէ իրեն սիրո կ'ուզէ տալ ըսելով . « եկուր , մի վախնար » :

Բայց արուն միշտ կասկածու չվրահատիր այն հրաւերքին . ոստայնին վրայ կ'ելլէ . քայլ մը կ'առնէ ու քայլ մը ետ կը դառնայ : Ուշադրութեամբ կը դիտէ անոր շարժմանկիները , անոր երևոյթը , որուն վրայ կ'ուզէ կարդալ սէրը կամ թշնամութիւնը : կը մօտենայ ինչպէս դողդալով , կը հասնի սարդուհւոյն . մէկ շօշափուկը վախով անոր կը դպյնէ , և ինչպէս կայծակնահար եղած՝ ինքնինքը ոստայնին վրայէն կը գահավիժէ , թելի մը ծայրին վատահանալով բոլոր մարմնոյն ծանրութիւնը : Շատ անգամ ալ կը տեսնես որ դեռ մօտ չդա-

ցած , յանկարծ գլուխը կը դարձրնէ , և շատապողական փախստեամբ մը՝ մէկ լոպէի մը մէջ աներեսոյթ կ'ըլլայ :

Եւ շատ խելքով կը շարժի . վասն զի եթէ սարդուհին սիրալ նոյն ժամուն չէ խօսած , խարխբելով կը մերձենայ . ու յանկարծ գժբաղդ բաղդախնդրին վրայ յարձկելով , մինչև ետքի կաթիլիկ արիւնն ալ մարմնոյն մէջէն կը ծծէ :

Եւ այս խոհեմութիւնը արուն նոյն խոկ զուգաւորութեան ժամանակը՝ ի գործ կը գնէ . հաղիւ թէ բնութեան օրէնքը կը լմընցնէ , խոկոյն անցայտ կ'ըլլայ . մէկ րոպէ մ'ալ յապտղելը ամենախիթալի է . սարդուհին ոչ ազգակըցութեան կը նայի և ոչ գիտոց զգացման մը տեղիք կու տայ : Իր պիտոյքը լմնցածին պէս՝ չորս զին ամենայն ինչ թշնամի կը տեսնէ . « եթէ ապրի՝ որարդութեան նախանձորդ պիտոր ըլլայ ինձի » , կ'ըսէ :

Մնջօր է արուն իգին հակառակելու . էզը անոր կրկին մեծութիւնն ունի , աւելի ուժով է , ծնօտիկները աւելի մեծ և զանոնք շարժող դնդերներն՝ աւելի զօրաւոր : Ասով յայտնի է որ արուն ամենայն զգուշութեան պէտք ունի . յանդուզն վարմունքով մը՝ կրնայ կեանքն ալ կորսնցնել :

ԻԱ

Օր մըն ալ կը տեսնես որ սարդուհին վրայ նոր աշխոյժ մը կը վառի . ծնողական պարտքը կը դրդէ որ մայրական խնամոյ աշխատութեան ձեռք զարնէ : կը զգայ որ ձմեռն բոլոր իր խստութեամբը չնչէ պիտոր իր ապագայ զաւակացը կեղեկիկին վրայէն . հապա հիւթիկին որ սառի՝ ուստի իրեն յաջրդութիւն :

« Հապա ուրեմն հիւսենք » կ'ըսէ . գործածը մետաքս մըն է թանձրագոյն և աւելի ամուր քան զսովորական ոստայնը : Այս մետաքսեայ հիւսուածքին մէջ կ'ամփոփէ իր ապագայ սերունդը , իր անկերպարան զաւկըներն , մէկ խօսքով ձուոց կոյալ . և այնպէս իրը լե-

ցուն քսակ մը կը կախէ որմոյ մը ան-
կիւնը , կամ ծառի մը ճիւղի և կամ
խոտի մը վրայ :

Այսպէս կը շարժի այն մայր սար-
դուհին , որ յոյսը երկայն կենաց վրայ
չհաստատէր . « եթէ յանկարծ մահու
հանդիպիմ , թող զաւակս ապահով ա-
պաստանարան մը ունենայ » , կ'ըսէ :

Բայց անդիէն ուրիշ տեսակ սարդու-
հի մը այլապէս կ'ըմբռնէ մայրական
սէրը :

« կեանքը պարգև մըն է , կ'ըսէ . տե-
րե մըն ենք բաղգին ձեռքը . թեթե
քամի մը կը վերցնէ կը տանի , ճշմա-
րիտ է : Բայց քանի որ կ'ապրիմ , ցոր-
չափ որ այդ պարգեր կը վայելեմ , կ'ու-
զեմ գիտնալ որ երկնած զաւկըներուս
ապագայն ալ ապահով է . և եթէ հարկ
ըլլայ . կենօքս ալ կ'ուզեմ պաշտպանել
անոնց » :

Այս մայր սարդուհին վեհանձնա-
գոյնն է . կը տեսնես որ իր ձուոց սեր-
մանքը փոքր քսակի մը մէջ ամփոփած
միշտ հետը կը կրէ : Եթէ թշնամւոյ մը
հանդիպի՝ չքանէր իր ձուոց քսակը ,
այլ կարծես թէ բոլոր իր զգուշութեան
ուշադրութիւնը՝ անոր վրայ կը կեղրո-
նացնէ : Անոր համար կը կոուի մինչև
ցյետին շունչ . և երբ կը տեսնէ որ ալ
յոյս չկայ զաւակաց սերմանքը ապրեցը-
նելու , վատաբար չփախչիր զաւկըները
թողլով , այլ անոնց սիրոյն համար ինքն
ալ ինքզինքը զոհ կ'ընէ ու թշնամւոյն
որկորը կ'իջնայ :

Ճշմարիտ սէր մայրենի , որուն առջին
մահն իսկ կը քաղցրանայ . « եթէ զաւ-
կըներս , թէպէտ զեռ անկերպարան ,
ոչնչանալու ըլլան , ինծի ինչ պէտք կե-
նաց . ես անոնց համար եղեր եմ , անոնց
ետեւն պիտոր երթամ » :

Այսպէս զթոյս պատճառաւ է որ
ինքն ալ իր վարձքն ունի : կը յիշէք ան-
շուշտ միջատը , զիտէք որ այն ինչ աչ-
քերն այս լուսոյն կը բանայ՝ ինքզինքը
որբացեալ կը տեսնէ անծանօթ աշխարհ-
քի մը . մէջ : Ուստի ծագումն ունեցաւ .
ով ծնաւ զինքը . գաղտնիք մըն է իրեն
համար , եւ մօրն իսկ թերես անծանօթ

էր այն ժամանակը , որ մասնաւոր խը-
նամքով և զգուշութեամբ իր ապագայ
սերունդը կ'ապահովցնէր բոյնի մը մէջ :
Համբերութեամբ մեծաւ աշխատանքի
մը կը զբաղէր . բայց այն աշխատանքը
բոլոր իր զօրութիւնը կը սպառեցնէր ,
և առանց որդւոյն ծննդեանը սպասե-
լու , հազիւ թէ բնակարանին խփիկը
կը գոցէր՝ անմիսիթար անոր սեմին առ-
ջին կ'իջնար , գերեզմանի մը խաւարը
կը ծածկուէր :

Երջանկագոյն քան զմիջատն է սար-
դը . կ'աշխատի , կը տանջուի ու կը հո-
գայ . բայց այս աշխատանց ու հոգոց
փոխարէնը՝ ստոյգ է որ պիտի ընդունի :

Յետ ձմեռնային դառնութեանց , երբ
արեւուն ջեռուցիչ ճառագայթները բը-
նութիւնը կ'արթընցնեն , սարդին ձուոց
գլուխներն ալ կը սկսին հասուննալ ,
պտկիլ , ծակծըկիլ . և մայրն որ անհամ-
բեր նոյն վայրկենին կը սպասէր , հա-
տիկ հատիկ կը թուէ զաւկըներն , որ
դուրս կը սկսին խայտալ :

ԻԲ

Ահա բողբոջեցան , ծնան ամենը .
ձեացաւ ընտանիքը , առաւելաւ ծնողին
հոգը : Թէպէտ առջի օրերը ուտելու կեր-
պարանք չեն ընծայեր . բայց կամաց
կամսց այդ պիտոյքն ալ կ'արթնայ .
և մայրն այնուհետեւ հարկ է որ կրկին
աշխատի որ այն վաժմուն եօթանաւ-
սուն որովայնը յաղեցնելու նիւթ մա-
տակարարէ :

Աշխատութիւն և տանջանք խեղճ
մօրը , յիրաւի . բայց ինչ ընէ . կրնայ
արդեզք անոնց աղմկալից աղաղակնե-
րէն աղատելու համար զանոնք քովէն
մերժել . և այն անանկ մատղաշ հասա-
կի մէջ :

Քաւ այդպիսի մտածութիւն մըն ալ .
անանկ ատեն այնպիսի զթասէր մօր
մը հոգը մեծ է , ճշմարիտ է . բայց նա-
խախնամութիւնն ալ անհուն : Մինչև
այն ատեն նոյն բաղձալի վայրկեանին
հառաջելով կը սպասէր . հիմայ որ հա-
սաւ , իր գործունէութիւնն ալ կրկնա-

պատկեց : « Զասոնք ես ծնայ , կ'ըսէ . հիմայ զիրենք ես պիտոր գարմանեմ . արիտնանք , որսը մեզի մօտ կը թափառի . ժամանակ կորսընցնելու չենք : »

Կը տեսնես որ խնամքով որոգայթներ կը լարէ : Անզգոյշ մթղուկներն որ անհոգ պարելով անոնց քովէն կը քերեն , իրը մագնիսէ մը ձգեալ վրան կը յարին : Սարդուհին կ'աճապարէ , իր ետևէն ձգելով զաւակաց խումբը , պորտարոյժ այլոցակերաց բազմութիւն մը . որոց մէկ հատիկ զրօսանքը՝ խաղը և որովայնին ծառայութիւնն է :

Ամենէ գերեալ մթղուկներուն վրայ կը զրկէ , ոյք 'ի բնէ սորված են ու գիտեն ինչպէս ըմբոնեն , խածնեն ու ծըծեն անոսկը , անփուշ որսիկները :

Ինքն ուրախութեամբ լցուած՝ մէկդի կը քաշուի և անոնց զուարթ խաղելով կը պարարի : Շատ իսկ վայելեց կան խաւ միայնութեան կենաց քաղցրութիւնը և ձանձրութիւնները . հիմայ որդուոց սիրովը կը հալի և անոնցմով կ'երջանկանայ :

Սակայն միայն զաւակաց զուարճութիւնն չէ իր այժմեան վայելքը . անոնց պահպանութեան հոգն ալ վրան է : Հոն , անոնց մօտ՝ անշարժ զինքը կը տեսնես . բայց իր հսկողաչքը չորս դին կը պտղուի . թշնամի մը որ տեսնէ , իսկոյն զաւկըներուն իմաց կու տայ : Արդէն իւրաքանչիւր զաւակը նուրը թելով մը իրեն յարեալ է . բաւական է որ թելերը քաշէ , որպէս զի ամենը աճապարելով վրան ելլեն , որ զիրենք ապահով մը տեղականի :

ԻԳ

Բայց այս մայրական գութը , հոգը , զրօսանքը , իրենց վերջն ունին . կեանքը շտապողաբար կ'արշաւէ . ինչպէս ցորեկուան՝ զիշերը , այսպէս ալ մանկութեան՝ պատանեկութիւնը ու չափահաս հասակը կը յաջորդէ : Շատ եղան մինչև այն ատեն մայրական խնամքը . պէտք է որ վերջ մըն ալ ունենան :

Զաղերն ալ բաւական մեծած :

Լալով՝ կարող են իրենց որոգայթը լարելու : Իրաւ զեռ ուժեղնին կատարելապէս չեն ստացած , բայց մթղուկներու ու մանր ճճիներու դէմ կրնան կուուիլ . և նաև բնական խորամանկութեամբ մը թշնամեաց ճիրաններէն ազատիլ :

Այնչափ բազմութեամբ մէկ բնակարանի մը մէջ բնակիլը ալ դժուարին կ'ըլլայ . ուր թողունք որ բռնուած որսերն իսկ ոչ միայն քիչ կու գան այնչափ բազմութեան քաղցը յագեցնելու , այլ կուուի ու հակառակութեան պատճառ կ'ըլլան :

Կամաց կամաց մայրական սէրն ալ կը սկսի նուազիլ , զաւակներուն ապրատամբութիւնը կ'աճի , ատելութեան գրգիռները կը շատնան . վերջապէս վերջին ժամը կը հանի , որ մայրական ու եղբայրական սէրը մահու չափ ատելութեան կը փոխուի : Հարկ է այնուհետեւ որ մէկմէկէ փախչին և ամեն մէկը ինքն իրեն համար հոգայ : Ոմն ասդիս , ոմն անդին կը ցրուին , մէկմէկէ կը բաժնուին , առանձնակեաց անապատական ներ կ'ըլլան : Մինչև ցայն ատեն իրը եղբայր և քոյր սիրով մէկտեղ կ'ապրէին . բայց անկէ ետքը եթէ մէկմէկու հանդիպին՝ զօրաւորը զտկարը կը ճաշակէ . դաշնազբեալ իրաւունք է :

Դառն պայման արդարե , որուն օրինակը նիւթապէս կամ բարոյապէս ամեն դին կը նշմարուի :

ԻԴ

Սարդ մը և իր սարդաստանը .

Բաւական է սրահէ մանցնիլ , սանդըղէ մը ի՞նել , գունէ մը ելլել , պարտէզս մոնելու համար : Այդ անցքը օր մը գարնանային սկիզբներն ըրի : Սարբինայի մը քովէն քերելով , աչքած տկռած սարդի մը վրայ ինկաւ , որ հետը ճերմըկեկ քասակիկ մը կը կրէր :

Զգուշութեամբ ամփոփելով սենեակը տարի ապակեայ զանգակի մը տակ , եթէ ոչ զուարթ , բայց զոնեայ հանդիսատ օրեր անցուց : Ժամանակին որ

սիկը , կերակրիկը պատրաստ՝ իր հարկինքը կ'ընէր . ի՞նչ կը պակսէր իրեն . աղատութիւնը . տարակոյս չկայ . բայց դոնէ փոխարէն ապահովութիւնը ունէր : Վախ չունէր թշնամեաց ձեռքը իյնալու . կրնար հզօրագոյն զօրութեան մը վրայ հանդիլ ապահով : Ի՞նչ պէտք , ի՞նչ փափագ կրնար ունենալ . բոլոր ուրախութիւնը , բոլոր մխիթարութիւնը՝ այն քսակիկն էր՝ որ իր ապագայ զարմը կը պարունակէր :

Օրերը սահեցան անցան . արել՝ երկրիս պաղութիւնը ցրուեց , ծառերը ծլցան , միջատքն արթնցան :

Ապակեայ զանդակիկն ուշադրութիւնսիրեն կանչեց . ծոեցայ տեսնելու . զարմանալիքն եղած էր , այլակերպութիւնն կատարուած էր :

Չուոց պղտի քսակին վրայ փոքրամարմին սարդք կը զեռային . սարդուհին՝ ապուշ զանդաղութեան վիճակի մէջ կ'երկնար . զուարճութեան զգացմանը տալու էր անշարժութիւնը , եթէ հոգոց ու մտմըտուքի :

Իրականն այս է որ ձագերն հազար ու մէկ խաղի կը զբաղէին : Նուրբ թելերու վրայէն արշաւելով՝ մօրերնուն վրայ կը թափուէին , որ անոնց տուածնեղութիւնը՝ մեծաւ սիրով կը տանէր :

Տեսարանը զեղեցիկ էր . զուարճութեան առիթը պատեհ . միտքս հաստատեցի անոր պահպանութեանը հսկելու . կերակուրը խնամքով մատակարարելու : Դիւրին գործ էր . վասն զի որսականն ալ երթալով կը շատնար :

Առջի օրերը յարատեցի զիտմանս վրայ . պղտի քաղքիս բնակիչքն սկսան ուռիլ , մեծնալ , խաղերնին շատցնել , աշխուժութիւննին աճեցնել : Գործունէութիւնը կ'առաւելուր . թելերուն հիւտաձքը հետագետէ մէկմէկու կը խառնուէր . նաւաստեաց բազմութիւն մըն էր կարծես թէ՝ որ նաւին լարերուն վրայէն ել և էջ կ'ընէին . և ուշադրութեամբ զիտած ժամանակս անանկ մը կու գար՝ ինչպէս թէ բազմութեան մը աղմրկալից ձայնը լսէի :

ԻԵ

Բայց կարելի է արդեօք առանց զըթելու կեանք մանցնել . կրնանք լսել ապահովութեամբ որ միշտ հաստատուն պիտոր մնանք մեր առաջադրութեանց վրայ : Հաստատեր էի մորիս մէջ զուարթ սարդակերտը խնամքով պահելու :

Օր մը մոլար ախորժ մը հետաքրքրութիւնս զրդեց . « Ի՞նչ կ'ըլլայ քաղաքիս վախճանը , ըսի , եթէ կերակուր տալը դադրեցնեմ : »

Այն վայրկեանէն ետքը կերակուր տալը դադրեցուցի :

Վրան օր մը անցաւ , յետոյ երկու , իրեք և չորս :

Չուարթութիւնը դեռևս կը շարունակէր . բայց մայր սարդուհին անհանգիստ կ'երենար :

Մնառազութեան օրերն բազմացան . բնակչաց խաղերն նուազեցան , թելերուն վրայէն ել և էջըն քիչցան . ընդհանուր զանդաղութիւն մը տիրեց . յայտնի կը տեսնուէր որ մոմբառուքը տիրած էր ամենուն վրայ : Անշուշտ սովոր ահարկու երեսոյթներով կը ներկայանար սարդակերտին իւրաքանչիւր անհատին վրայ : Ի՞նչ ունէին ընելու . անդամանցեայ պարիսպք իրենց վախուսատը կ'արդիլէին . և չկար գետնափոր անցք մը՝ ուստի կարենային ճողովրել : Կը մնար միայն դառն մահուան մը ճակատագիրը :

Բայց անկէ առաջ կար պղտի միջոց մը մէկ քանի օր մահուան կնիքը հեռացնելու . և այդ՝ եղբայրակերութիւնն էր : Մինչև այն ատեն համբերեր էին , միշտ լաւագոյն ապագայի մը յուսով անշուշտ . բայց երբ բանը այն աստիճանի հասաւ որ տեսութիւնը սկսաւ խաւարիլ , պատերազմը ծագեցաւ :

Առջի հարուածոց զոհ՝ արուներն եղան , ոյք մարմնոյն նազիկութեամբը՝ էզերէն կը զանազանուէին : Այնուհետեւ աշխոյժ , վազվզող սարդից տեղ , թելերուն վրայ անշարժ սև զնամիկներ

կը տեսնէի , անզգայ , անշունչ էակներ : Խակ ապրեալքն անդադար մէկմէկու ետենէ կը վազէին . ու երբ կը յաջողէին մէկզմէկ բռնելու , միշտ տկարագոյնը միւսին ճանկերուն մէջ անշարժ կը մնար :

Այս կերպ պատերազմական ջարդքանի մը ժամանակ դնաց :

Մայր սարդուհին որ՝ ի սկզբան զաւակաց եղեռագործութեանը մասնակից ըլլալ չէր ուզած , վերջապէս ստիպուեցաւ ինքն ալ անոնց հետեւելու : Մոռնալով զաւկըներուն սէրը ու մայրական գութը մէկդի դնելով , սկսաւ անոնց մարմինը ուտել :

Սակայն այս որդեկերութեան բռնի պայմանը՝ շատ երկայն չքշեց : Զեմդիտեր ինչ պատճառաւ , օր մըն ալ զինքը անսովոր անշարժութեան մէջ տեսայ . գրգռեցի քիչ մը , ամեննեին զգայութեան նշան մը չտուաւ : Առի զինքը սարդաստանէն դուրս , որ պատերազմի դաշտ կը նմանէր դիականց բազմութեամբը , բայց ուր հանգչեցուցի՝ մնաց անշարժ ամեննեին :

Ուստի պատճառեր էր մահը , չկըրցայ ստուգել . անշուշտ որդեկերութեան կսկիծը չէր կրնար ըլլալ պատճառ անանկ յանկարծական անշուլթեան մը : Բայց կասկածի գացի չըլլայ թէ գաւկըներէն մէկը մահուան տագնապին ժամանակ՝ թունալից ծնօտիկներովը զինքը վիրաւորած ըլլայ :

Ի՞Չ

Սարդուհւյն անշնչանալէն եռքը մնացեալքն շարունակեցին մէկզմէկ ջարդելու . մինչև հուսկ յետոյ զօրաւորագոյնն մնաց միայն : Տէր էր ընդհանուր սարդաստանին որ եղբարց և քերց արեամբը ստացեր էր : Ազատ էր ամենայն նախանձորդէ . բայց ինչ օգուտ . վերջին քրոջը մահուամբը ամենայն ապրանաց յոյսն ալ լոեց :

Թէպէտ ասդիս անդին կ'երթեեկէր , անշուշտ որս վնարընելու դիտաւորութեամբ կամ միջոց մը մահուան բոյնէն

փախչելու , անօդուտ աշխատանկք . ամեն զին մեռելոց դիականց միայն կը հանդիպէր : Կամայ ակամայ հարկ էր ինքն ալ անզութ պայմանին խոնարհէր . դառնագոյն կերպով կեանքը կնքէր :

Օր մըն ալ շարժելէն դադրեցաւ : Վերցուցի ապակեայ զանգակը . ճերմակիթուղթը՝ որուն վրայ հաստատուած էր բոլոր սարդաստանը՝ պատուհանիս վրայ դրի : Գրչի մը ծայրովը զրդուեցի յետին մնացորդին ամփոփեալ բազուկները , որոնց վրայ գեռ ևս ջղային ձկտիչ զօրութիւն մը կար :

Բայց այս միջոցին հովիկ մը որ անրդը բաղ կը թափառէր , թեթև մը թրդթիս դպչելով , սահեցուց պատուհանին սեմէն . ձեռքիս շարժմունքը չօգտեց . առաւ տարաւ զայն , թաղեց մնուացութեան գիշերը :

Հ. Յ. Վ. ԽՍԱՎԵՐՑԵՆՑ

Կը շարունակուի :

Անակրէննեան երկու տաղեր :

Անակրէն Ա.

Կամիմ ոգել զԱտրիզայու ,
Կամիմ երգել եւ զկադմոս .
Սակայն չութակս ի լարիցն
Ըզսէր եւեթ ինձ հընչէ :
Զաղիսն յեռանդ փոխեցի
Եւ բովանդակ ըզբընարս ,
Եւ զհերակլեան ըզմըրցանան
Երգէի ես , իսկ գավինս
Ծնդրէն ըզսէր ինձ հընչէր :
Յայսմհետէ դուք դիւցազունք
Բարեաւ մնասջիպ , զի ծընարս
Ըզսէր միայն նըւազէ :

Անակրէն Բ.

Բնութիւն եղջերս ետ ցըլուց ,
Կարծըր սըմբակըս ձիոց ,
Նապաստակաց ոտս երագ ,
Առիւծուց վիհ ատամանց ,